

մենջ լիով է², զի³ այլ եւս յաւելում⁴ ի դաստակերտսն⁵: 50 Ապա թէ⁶ զայն ոչ, սակայն ամենայն⁷ երկիրն առաջի ձեր է⁸. զոր եւ տեսանէք տեղի վայելուչ, այն՝ ձեզ, յորմէ ոչինչ պակաս գտանէք ի մենջ⁹ քան զասացեալսն¹⁰:

51 Ո՛րջ լերուք ի Տեր¹¹»:

52 Եւ առեալ տարան զթուղթն առաքեալքն¹² այնոքիկ, որք ի Կեսարիայն եկին, եւ տարան մինչեւ¹³ յՈւռնայ, եւ ի¹⁴ Կեսարիայ դարձան¹⁵, եւ ոչ անդ¹⁶ գտին: 53 Եւ անտի ելեալ գնացին յերուսաղէմ, եւ ոչ եւս¹⁷ հանդիպեալ¹⁸ խոստով տեղեկացան¹⁹, եթէ ի Յոնմ գնացին երկրորդան²⁰: 54 Իբրեւ²¹ խոստով ի Յոնմ²² գնացին, Եղիազար ի Միջագետս Ասորոց²³ էր գնացեալ, գնացեալ էր²⁴ եւ Տիմոթէոս ի Կորնթոս²⁵ վասն թարգմանութեան²⁶ երկրորդան²⁷ մարգարէիցն: 55 Իսկ Բեկտոր եւ Անաստաս եւ Գայիոս Եգիպտոսի²⁸ եպիսկոպոսքն²⁹, իբրեւ տեսին³⁰ զթուղթսն³¹, յոյժ ուրախ եղէն եւ խնայեցին, քանզի եւ³² խոստով հալածական³³ շրջէին զկնի Եղիազարու:

56 Եւ փութացեալ գրեցին զնոյն բանսն յայլ նամակ³⁴ եւ յուղարկեցին³⁵ առ Տիմոթէոս ի Կորնթոս¹ եւ կոչեցին ընդ նմա զԱնքիկոս² սարկաւազ, որ յոյժ հմուտ էր

1 ի թէ փիս եթէ
2 ի չիք է
3 լ չիք զի
4 ի աւելում / ի յաւելումս
5 ի դասակերտս / ի դաստակերտս / ի դաստակերտս եւ պետս խոստով
6 իմսն եթէ
7 լ չիք ամենայն
8 լ ձեզ լիցի փիս ձեր է
9 լ չիք ի մենջ
10 իմո զասացեալք
11 Այստեղ իմո-ում հետեւում է եկեղեցուի՝ Առաքումս թղթին
12 լ չիք առաքեալքն
13 իմսն ի մենջ փիս մինչեւ (և)
14 ի չիք ի
15 ի եւ դարձան / լ չիք դարձան
16 լ անդ ոչ փիս ոչ անդ
17 ո չիք եւս
18 իմսն չհանդիպեալ փիս ոչ եւս հանդիպեալ (և)
19 իմսն տեղեկացան ի խոստով
20 ի երկրորդան / լ չիք երկրորդան
21 իմսն եւ իբրեւ
22 լ չիք ի Յոնմ
23 ի Ասորոց
24 ի է փիս էր
25 իմսն չիք գնացեալ էր ... Կորնթոս (և)
26 ի թարգմանութեան
27 լ երկրորդան, ի ԲԺ-ան, ի ԲԺ փիս երկրորդան
28 լ Գայիոս Եգիպտոսի փիս Գայիոս Եգիպտոսի
29 իմո եպիսկոպոսութեան փիս եպիսկոպոսքն (ևմսն)
30 լ ընթերցան փիս տեսին
31 ի թուղթ / ի յաղթութեան
32 իմսն չիք եւ
33 ո հալածականք
34 ո նամակի փիս նամակ
35 լ յղեցին